

եանի (որուն անձնութրութիւնը անպակաս է ամէն ազնիւ ճիգերու համար) նուիրած էր մեծ ու գեղեցիկ ծաղկեպսակ մը։ Բայց արտունքները որ թափուեցան այդ դադարին վրայ՝ աւելի բազմաթիւ էին քան այն բոլոր ծաղկները որ զայն կը պատեին։ Փոլ Մունէ իր ժամանակս հիւանդ աղջկան մօտ զացած՝ էլքրըթա, չէր կրցած զալ լուզարկաւորութեան Մունէ-Սիւլլի, թէ՛ Դրիդորին մանուշնէն եւ թէ՛ իր եղրօր աղջկան հիւանդութեանն սաստիկ յուզուած, անկողին մասցած էր այդ օրը՝ անկարող գուրու ելլելու։

Մոնփարնասի գերեզմանատառն մէջ թաղուեցաւ Գրիգորը։ Իր Պաներվաթօւարի բոլոր ընկերները, եւ զինքը սիրող հայ բարեկամները ընկերացան անոր մարմոյն՝ մինչեւ եղրը փոսին ուր իջուցին զայն իր յաւերժական քունը քնանանալու։

Դրիդորին ֆրանսացի բարեկամները ինչզեցին պ. Արտաչէս Կիւլպէկեանին որ թոյլ տայ իրենց՝ Գրիգորին գերեզմանին վրայ մահարձան մը կանդնելու, իբր յիշատակ մը իրենց սիրոյն եւ իրենց ցաւին։ պ. Կիւլպէկեան, որ իր եղրօրը մարմոյն համար հող մը դնած էր իրը մշտական հանգստավայր եւ ինքն խոկ մը տաղիր էր այդ բանն ընել իր եւ Կիւլպէկեան ընտանիքին կողմէն, տեղի տուաւ իր եղրօրը ստարազդի բարեկամներուն այդ ազնիւ փափաքին առջեւ, նկատելով որ անոնց այդ անհնչին իրականացումը մեր ամրողջ շնչին համար պատուարեր ու սրտաշարժ արտայայտութիւն մըն էր զոր անձնար էր մերժել։

Մունէ Սիւլլի մտադիր է այդ մահարձանին վրայ զետեղել իր ձեռքով խոկ քանդակուած մետայեն մը Գրիգորին զինքը ներկայացնող։

#### ԱՐԾԱԿ ԶՈՂԱԿԵԱՆ

## ՄԿՐՏԻՉ ՊԷՇԻԿՐԱՅԼԵԱՆԻ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐՆ ԱՒ ՑԱՌԵՐԸ

Լուս աեւաւ Մկրտիչ Պէշիկրայլեանի քերթուածներն ու ճաները պարունակող հատորը բանասակծին կենզանագրով ու առարջորութեան «Փաք-սիմիլէ» ավ. գրաբր կառուներուն աշխարհարար թարգմանութեամբ եւ քերթուածներն ու ճաները լուսարանող բազմաթիւն ենթերով։

Պէշիկրայլեանի կենազգրութիւնը պարունակող հատորը լոյս պիտի աեւնէ յառաջիկաց ձևու։

Այսակ կ'արտատպենք հատորին լոււազոյն կաուներէն երկուաք. «Հայ քաջուհին» եւ «Մկրտիչ մահ գրուած»։ Առաջինը մին է այն չըստ երգերէն գոր Պէշիկրայլեան դրան է Զեյթունի 1862ի ապաստամբութեանն ներշնչուելով. առաջին տպագրութեան մէջ որ Պոյիս կատարուած է 1870ին, այս քերթուածին քանի մը տողերը (7րդ, 8րդ, 51րդ, 52րդ, տողերը) չնշուած են եւ քանի մը բաները փոխուած («այնտեղի» փոխանակ «Զեյթունի», «Բոււծն» փոխանակ «Բոււրդ»), «Հայորերայն» փոխանակ «Զեյթունցին»։

Հետք անցնելով բանաստեղծին ձեռապրին վրայէն կասարուած էին ընգորինակութիւն մը ուղղեցինք այժ փոփոխութիւններն ու լուսուցինք պակասները։ Մկրտիչ քերթուածը Պէշիկրայլեանի վերջին օրերուն մէջ գրուած եղերեղ մըն է, իր ներքին զգքաղդ կեանցին ամբողջ խորունկ սրտամութեամբը տոգորուն, ձեւի զմայլելի վենութեամբ ու նրբութեամբ արտայայտուած։

#### ՀԱՅ ԳԱԶՈՒՀԻՆ

Այն ո՞ւր կ'երթայ զըւարթազէմ  
Եւ առլարակ էրանց վըրան  
Փափակ թեթեւ ոտքն ի ձեմ.  
Ուսիս վըրայ հերքըն ծըփան։  
Արքեօք չքնազ եկա՞ւ զարուն,  
Կամ . ևետի՞ս ես ծ. ծ. ունուն,

Թէ՛ Ե՛լ հազուե՛ , պարե՛ . Զէյթուն ,  
Ելե՛ք ի դաշտ , ճե՛ր , կո՞յս , մանո՞ւկ .  
Եւ նա խնառում եւ զարգարուած  
Ու նազելով աշխաժարար  
Կերթայ ընդ պարս ընկերուեաց  
Թաղել նարկի՞ց եւ նուռնափար .  
Սակայն ոչ ոք կայ իրեն գով .  
Զայն մը լըսուի , բայց ծիծուն չէ .  
Թեւելից առկ չանի կողով  
Ուր որ ծաղկի փունջեր շարէ .  
Բօթ մը փշէց ինչպէս մըրրիկ .  
Ու Զէյթունի անտառներան  
Յաղթահասակ զողան մայրիք .  
Յաղթահասակ զողան մայրիք .  
Յաղթահասակ զողան մայրիք .  
Այն բարձրաբերձ սարից պահպան  
Ազատաթիւն՝ եւ սրբացաւ .  
Հովաց գաշտաց հիւղից վըրան  
Թեւատարած հովանացաւ .  
« Արի՞ք ի զէն , թուրքն անտրկու  
Լուց եղբարց արեն ի ծով .  
Արդ ի մեր կոյս վազան կառնու  
Արիւթաթախ Ծիրաններով » :  
Ու կանգնեցան հսկայաբար  
Հազարաւորք՝ աչք բոցահատաւ,  
Իրենց ահեղ սարից հաւասար  
Բարձրացուցած զոռող ճակատ :  
Բայց ո՞ւր կ'երթայ այն գեղադէմ  
Աղջիկ թուոցեալ լիսանց վըրան .  
Փափուկ թեթեւ սարից ի եմ ,  
Ուսից վըրան հերթեն ծրիփան :  
Ի՞նչ է այն որ կորդքըն սըմի՞ւ . . .  
Բոցանըշոյլ զըրա՞ն մի լայն .  
Ի՞նչ զըդուանօց նա համբուրէ :  
— Ճակատամուզ երկա՛թն է այն :  
Նա այլ զըզուանք եւ այլ համբոյը՝  
Կուսան անրիծ՝ զե՞ւ չըբիսեր .  
Երախայըի սրբին ի բայր  
Ցոլաց միան ազգին իւր սէր :  
Օրէնեա՛լ անման դու Քաջութիւն ,

Պասակ լանջաց Ազատաթիւն ,  
Որ գէրենէն վասեն Ձուարթուն  
Եւ զսիրտ քննուց Հայ աղջբկան .  
Դու մէկ օր մ'ալ յանեւոն թեւեր  
Գիտի թըսչիս ի Հայուսան ,  
Մէկ ենուով զայն կանչնես ի վեր ,  
Միւսով գլորիս Թուրքըն կըրծան :  
Տէ՛ս ինչպէս բաջ կոյս Հայկուէին  
Արախոյր կարդայ գոռ բարբառով .  
« Յանա՞ջ , մտ կայ ժանոն թըշնամին ,  
Զինք վանեցէ՛ք կոտորածով » :  
Տեսին հսկայք զայն անաւոր ,  
Մափ ըգուսիի մնե աղազակ  
Որոսացին ըըվինըս իսրու  
Կարծես բուրիւն հանեց կայծակ :  
« Հայկուէին է , տեսէ՛ք անու  
Կրակներ թափին իւր ալքերէն .  
Հայկուէին է որ թըսչի զայ  
Ինչպէս հրեշտակ ըսուառադէն :  
Որպէս շանթից երավառ նիրակ  
Զարնէ կասափ մեր յաղթ լերանց ,  
Այնպէս զարնենք այն տաղակ  
Քըրքին վըլուխն արիւնախան :  
Ինչպէս մղեալ ի փոթորկաց  
Գորին ժայրից մեր հատորներ .  
Հայ՞պա , այնպէս ի մէջ Քըրքաց  
Ինանք թաւալ օրէասարիք :  
Հայկուէին է . կտրիք եղէք ,  
Հայկուէին տայ խրախոյս յարդոր .  
Ժանասից վըրայ հուր տեղացէք  
Մինչեւ մօխիք զանան բոլոր :  
Ու շանթեցին հարցէ՛ք ո՞ւր է  
Այն բազմամբսին Թըքին բանակ ,  
Սեւափիփուր շանչն արձեկէ  
Զէյթունցին ոսքերուն տակ :  
Այդ կոյսն ազւոր ո՞ւսափ կուզայ  
Թուոցեալ զըւարթ լերանց վըրան .  
— Պատերազմէն նա կու գատնայ ,  
Հերաց վըրայ գափի՞ք շողան :

## ՄԵՐՋԻ Ի ՄԱՀ ԳՐՈՒԱԾ

Կարծեցի մոռանալ, ոչ զիտացի չափել ըստոյք  
Զանդունք խորայատակ սրտիս որ լին էր երազօք։  
Ո՞հ, լիշտառ' կը ։ ուր հանդոյն անեղամունչ մըրիստ ալեաց  
Առուժեն անդուլ միմ վերաց ։ ի վեր ի վեր տանիմ ըզցաւս  
Եւ համարիմ թեթեանաւ, խոր եւս ի վիճ թաւալի նաւ։  
Ընդ վայր բուռն անուր արովիսանց ագնեմ սրտիս հանդնաղայր ,  
Ընդ վայր ի հոգ եւ ի վէմ անկանի պլուխը մայրամած ,  
Ոչ գաղարին խոյանք սրտիս, ոչ հովանայ հուր ճակատուս։  
Այս ընդ անձին զուպարած գրդու ըզցաւ որ զիս լափէ։  
Ո՞հ, զի՞նչ առնել է բնձ, ո՞ Տէր՝ յոյս իմ եւ ջան իմոց կենաց  
Ի մի եւեթ փայլէր նայեաց եւ այս յինչն ծածկեցաւ արդ .  
Թուի աշկանք նորու ըզծիր կենաց յոսկի ներկանէին .  
Բզնափ գանձրս երկնից ընտրեցի ես զամնաղեղն։  
Եր նա չունչ իմ շորթներոյս, հոգի էր նա ոզույ իմոյ ,  
Նա իմ խորհուրդն էր անճառ յաւերժակայ եւ բարձրագան։  
Չըզոյր ուսաեւք ինձ Ֆրիւլ, զող ա՛յնքանի չքնաղ ՚ւ անոյշ .  
Մանուան դիմաց իսկ ընծայէր ո՞հ չըդիտեմ ո՞րպիսի գեղ .  
Եւ թըշէր ինձ ման կին մի խորհրդաւոր քօզամածուկ  
Որ գալոց էր յաւուր միում ժըմիս ածեալ շըրթանց իրոց  
Շնիջուցանել ըզուկր իմ յետ զդիրանըշոյլ տալոյն ըզփայր։  
Կամ զիւր փշչէր չունչ ցըրտիկ ՚ւ անկանէին այլագունեալ .  
Երկու յիբար կից վարդենիք ըզօալզրազոյնն արձակեալ բոյը .  
Աղու ցըն՛քք իմ սըրտիս, ո՞հ յո՞ զնացիք անետացայք .  
Սրգ ելիք եթող նա զիս, հուր արտասուք են իմ բաժին :

## ՄԱՀՈՒԱՆ 708 ԳՐՈՒԱԾ

Կարծեցի թէ պիտի կրնամ մոռնալ ոչկիտայց ճիշտ չափել խորայատակ անդունդը սրտիս  
որ երաններով յեցուն էր, Ո՞հ, յիշատակները, որ անեղամունչ մըրիստ ալիքներու պէս անդաւ  
զար վրաս կը յուն. ցաւս վեր կը վերցնեմ, եւ կը կարծեմ թենիւնաւ . բայց աւելի խոր  
վիճ մը մէջ կը թաւալի ։ ի ուր հանանանայր սրտիս յախուռն սրտփունինը կը զսզիմ,  
ի զոր գլուխ մայրամած՝ նողու ու քարի վրաս կ'յնայ . սրտիս խորնաքը չի դադրիր, ճախ-  
տիս հուրը չի դաշնարա. այս ինչ իմ կը մոռւա կորս կը զրգէս զաւը որ զիս կը լատիէ . Ո՞խ  
ի՞նչ պիտի ընեմ, ո՞վ Տէր . իմ յոյս ու իմ կեանքիս ջակը միակ նայուամքի մր մէջ կը փայ-  
էր, եւ ան բնձէ ծածկեաւականները, ինչ իմ թուր աչքերը կանքիթի նորիզոնց ոսկի կը ներ-  
կէին . զէնի ցնորեցի երկնիք զանձերուն մէջէն՝ ինկեցայնը յունչն էր էն .  
Հոսիին հոգին էր . իմ խորհուրդն էր անճառ յաւերժակայ եւ բարձրապահ . Ոչ մէկ տեղէ զախ  
չունչէր . ա՛յնքան չքնազ եւ անուշ էր այդ կապը . մանուան գէմքին իսկ կ'ընծայէր չեմ զիտեր  
ի՞նչ շենեցին թիւն մը . ու ման ինձի կը թուէր խորնրազառ կին մր սրօնիայ, որ օր մը .  
Տպակու յոթներու, պիտի զար մարել իմ սըրտ՝ իր վերանցոյն վախէ յետունոր, կի իր  
պաղ շունչը պիտի փշէր ու տագունած պիտի ինայնն երկու իրարաց կից վարդենինինը իրենց  
քաղցրացոյն բոյըն արակելով : Սըւոր ցնորքներ իմ սրտիս, ո՞խ, ո՞ւր զացիք անհետացաք .  
Երսա էն զիգ լաք զիս, կրսիք աքրունն է իմ բաժնաւ . զանահամոյը թ ուսառութեան սեւ  
ձաւքներ զիս պատահին . ի՞նչ պէտք է ընեն, ո՞վ Տէր, եւ ո՞վ երբեք կը հաւաաար թէ այս  
հրեշասք որ քիս առաջ զերելմանին ափոնքէն զիս նորէն կեանքի վերակունց, ինքն իսկ  
կիմս անդութ ձեռքով զիս նորէն հոն պիտի զահավէտէր :

Պանկցայ ի ծալես սեաւ զառնահամբոյր թըշուառութեան։  
 Զի՞նչ առնել է ինձ, ո՞ ծէր, եւ ո՞ երբէց հաւատայր  
 Զի էրեշտակն որ յիւր ձայնիկ փոքր ինչ յառաջ գըթածաբար  
 Զիս յափանց գերեզմանին անդրէն ի կհանց վերակոչեաց,  
 Նոյն ինքնն արդ անգութ ձեռամբ զիս անդանօր զահավիժէ։

Այսպէս անձն իմ ընկենցաւ ընդ բեռամբ մի եւեթ մատեման,  
 Սիրաննիփայր ոլորտ կենացը ահա ի զոյն հարաւ զալկան։  
 Շա՛տ իսկ տեսիք, շա՛տ իսկ կրեցի յո՛յ յո՛, ե՛րթ, փախի՛ր չկամիմ ըղքեզ։  
 Մի՛ ըզհանգիստն իմ իշուազէք, ո՞վ ձայնք սիրոյ եւ բերկրանաց։  
 Ողջա՛մք մնացէք, ոսկեա՛կ մնաւորչք, լուսափոսիկ երեւոյթք։  
 Որ այնքան բոյր եւ այնքան զարդու ածիք աւուրց իմ գեղաշուշք։  
 Սիրո՛ւն մոլորութիւնք, մեղքը անոյշ եւ մահածու։  
 Արբեցութիւն, որոյ զրկումն աղիտարեր է որտի,  
 Դուք ոչ ես էք, ա՞և ոչ ես էք, փախեան երազք գերթողականք։  
 Ողջա՛մք զնացէք. սրփեալ յուղուզն զզրիւր պատրանս եւ յոյս զամէն,  
 Դիմեմ յուշիկ ի գերեզման, այն հանգստոց զիս ոչ խարէ։  
 Առ սիրելօքու զազանու, անդ ի սեղի ինձ առանձնակ  
 Հանգեայց եւ ես զի՞ւ անդրտում զէթ անդանօր չեմ անօքիկ։

Այս՝ վայրն է առանձին եւ անվեւեր իջանմ անդ։  
 Եւ երբ հողմըն մեռելոց զայցէ զածինն իմ խըլըրտեւ,  
 Բազիտակն իմ ճակատ ձըմռնակն մըրըրկաց ի մռանչ  
 Ի բաց զգատանան արտօցէն, եւ բազմելով շիրմիս վերայ՝  
 և Ե՛կ գոյեցից առ նա, Ե՛կ, չեմ նոյն յորմէ խորչէր զու։  
 Տե՛ս զիա՞րդ գեղեցկացոց զիս մահ, արար զիս տարփելի։  
 Միթէ զարձեալ ատիցիս զիս եւ անդիադոյն քան ըզըրիմ։

Այսէս իմ անձն ընկենցաւ միմիկ մասման մը բեռին ասակ՝ կեանցիս ոլորտը ծիրանեւ՝  
 փայտ զայշահար զոյն մ՛առաւ ահա չհերիք է որքան սենոյ ոկ կրցիք յո՞յ յո՞, զնա՞՝ փալիք ր,  
 տեղ ե՞մ ուզեր իմ հանգիստու մի՛ խոսիք, ո՞վ ձայնին սիրոյ եւ բերկրա սթիք մա՞ ք բարով ։  
 ոսկի անուրիներ լուսաւասի երեւայթներ, որ այնքան բայց ու այնքան զարդ բերիք իմ  
 զեղաշաւք օրերուս սիրոն ինքնախարստիւններ, մե՞ր անուշ եւ մահածու արբեցութի՛ւն,  
 ոմէն զրկումն աղիտարեր է սրբնի զուրդ ա՞ւ չիպա. ա՞խ ա՞ չկար. փախան երազները գեր-  
 թողարանն մա՞ք բարօդ ։ Ճամրտու զրաց սիրելով թիւր պատրանցներս ու բոլոր յոյսերս ։  
 յուշիկ իր զիմես դիպ ի գերեզման ։ այդ հանգստոց զիս չի խարեր ։ վաղամեսիկ սիրելիներու ։  
 քիք, կո՞ն առանձնակ մէկ տեղ մը ես ալ պիտի անզչիմ, զո՞ն եւ անարտում ։ զասն զի գեթ հո՞ն  
 անդք պիտի չըլլամ։

Այս՝ վայրն առանձին է ։ ես անվեւեր կ'իջնեմ այնազ ։ ու մեռելներուն հովք երբ զայտ  
 աթիւնս խլրտե, սպիտակ ճակամատ ձմեռառն քամիներուն մռունչովը պատանըը մէկի պիտի  
 չնա՞ւ ։ ու չիմուր վրա բախմովկ' ն Եկո՞ւր, պիտի զոյնչ, եկո՞ւր, ես այն չեմ որմէ կը իսոր-  
 չէիր ։ տեղ ինչպէս մահ զիս զիդենիացոց տարփելի յրաւ զիս մի՞թէ զարձեալ պիտի ասե՞ս  
 զիս գերեզմանէն ալ անզին ։ ։ Օ՞վ բանդաղուշանք ։ Են չի լսեր ու չի յիշեր ։

— Ո՞վ բանդապուշանց, նա ոչ լըսէ, ոչինչ յիշէ։  
Ի ևսնգիտն իմ հողոյ մասից անդրէն ընկողմանեալ։  
Եւ ի խոխոջ վըտակին ի յուշ աժից զիսպաղութիւն  
իմ հեղաշարժ օրօրոցին, և զարեկակըն մանկութեանս  
Որ ի զաշտիկն իմ ցուայր, զանոյշ իմ խաղս եւ զարդաւանս  
Ընդ նովանեաւ ծառաստանին որ դիւր տերեւս թափէր յիմ գլուխ։  
Եւ ուր սոխակըն թագուցեալ երգէր առ իս գիւր երգ զորով։  
Ո՛հ մերթ հոգիս ըզմայլեալ զայցէ վայրացն այն այցելու։  
Դացէ ըզմարդ, զոցէ զպուրաք եւ զերդեցեկըն թըշչնիկ։  
Եւ զքեզ, քաղցրիկ բարեկամ, որ զիս միայն յիշեն եւ լաս։

Նորէն հոդին հանգստարանց պիտի մանեմ ընկողմանիմ, ու վոտակին խոխոջին ի լուր՝  
պիտի յիշեմ խաղաղութիւնն իմ հեղաշարժ օրօրոցիս ու մանկութեանս արկազլը որ իմ վոքր-  
րիկ զաշտիս վլայակը կը ցոյրա, անուշ խաղերս ու վայգիքա՞ն հովանոյն տակ ծառաստանին որ իր  
տերեւներ գիտու կը թափէր, եւ ուր սոխակը պահութան իր գորովագին երցը կ'երգէր ին-  
ձիք։ Ո՛հ, մերթ հոգիս զմայած, այն զարբերն այցելի պիտի զայ, պիտի զանչ մարդը, պիտի  
զանչ պուրակը եւ երգեցի թօչնիկը, եւ քի՞զ քաղցրիկ բարեկամ, որ զիս կը միշն միայն ու  
կուլաս։

## ԷԱՅԻՉ ՁԻ ՏԱՐԱԾՈԿԱՆԵՐԻՑ

Սիրունութիւնդ լեզուով պատմել չի՛ լինիւ.  
Սիրուս սրեմ զդրով չափել չի՛ լինիւ.  
Զիւրիփիդ միջին սիրուս զարփէ է թշուառ,  
ևնդն զարբերս հալը ասել չի՛ լինիւ։

Դու իբ լուսնեակ, արեւ ծառարդ է զառեր,  
Մոռադ զառել, դիմուն ցուքիր է առեկ։  
Սրեւ լուս, լուսնեակն ունի պայծառ չազ՝  
ներա՛ համար որ երեսից են լոյս առել։

Սիրուդ քանցում սրախս զուցն է բռնուած,  
Սրտիս վզին քո սիրոյ սուրըն է խրում,  
Սիրուդ թասով սրախս արինն եմ խմեւ.  
Շարրաթիցը սիրաւս վաղուց և զգւած։

Զեր զեղումը թափառականը ե՛ս եմ,  
Գո աշքումը ստարականը ե՛ս եմ.  
Սեւ մազերիդ շղթայից կախ եմ ընկեր,  
Նրա՛ համար որ ինկից պակասը ե՛ս եմ։

Դիրէ

Թարգմանեց պատմերենից  
ՄԵՍԻՐՈՎ Պ. ՄԱՐՄՈՒՏԵԱՆԵԱԾ